

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԱԶԳԱՊԱՀՊԱՆՈՒԹԵԱՆ ԽՆԴՐՈՅՆ ԱՌԹԻԻ

«Վեմ» հանդեսի (Յուճուար-Մայիս) եւ ԻԳրդ (Յուճիս-Սեպտեմբեր) թիւերում մէջ, որոնց վերջինը այս օրերուս միայն ստացանք, յաջորդաբար երկու յօդուածներն են հրատարակուած այս խնդրին շուրջ, առաջինը՝ «Մտածումներ ազգի եւ դաւանանքի մասին», երկրորդը՝ «Մտածումներ ազգային միութեան եւ կազմակերպութեան մասին» խորագրիւնով:

Առաջինը գրուած է Պ. Նիկոլ Աղբալեանէ, երկրորդը՝ Պ. Սիմոն Վրացեանէ:

Երկու յօդուածներն ալ շահեկան են անտարակոյս, իբրեւ խորհրդածութիւններ՝ ազգապահպանութեան տեսակետով հետզհետէ աւելի կենսական դարձող հարցի մը վերաբերութեամբ, սրտցաւօրէն եւ մկատելի ձեւով հաստատութեամբ կատարուած:

Աղբալեան վերլուծական մտածումներ կամ դատողութիւններ կը մերկայացնէ Սփիւռքի Հայութեան ազգային ինքնութիւնը վտանգելու սպառնացող հոյլ մը պատճառներու մասին, որոնք օրէ օր կը շատնան մեր մէջ եւ շուրջը, մերքին կամ արտաքին վիճակներէ ծնունդ առնելով. ու անշուշտ շատ իրաւամբ, այդ կացութեան իբր լաւագոյն դարման կը ցուցնէ «ազգային գիտակցութեան պայծառացումը եւ մրա տարածումը զանգուածների մէջ»: Ինչ որ կը խորի թէ մեծագոյն չափով կրնայ կատարուիլ մախորդ սերունդներէ կատարուած ազգակներով, որոնք են եկեղեցին (անշուշտ կ'ուզէ ըսել ազգային եկեղեցին), լեզուն, դպրոցը, ազգային ինքնավարութեան մնացորդ իրաւակարգեր (Սահմանադրութիւն), ցեղային զօրաւոր զգացում, որ օտար կենսածեերու դէմ խորշանք ստեղծող յատուկ բարք եւ սովորոյթ կը շինէ, եւ այս ամէնուն հետ մասն մախ ծանօթութիւն ազգային պատմութեան որ ցոյց տայ մծղեհ Հայուն թէ ինքը զաւակ է տարբեր ազգի, ազգի՝ որ ընդունակ է ինքնուրոյն սեփական բայց եւ համրօգուտ մշակոյթ ստեղծելու, ինչպէս ապացուցած է դարերու ընթացքին, եւ յետոյ զօրաւոր ազգային զգացում քաղաքական հասկացութեամբ, որ կարենայ համոզել թէ «այդ մշակոյթը կարող է զարգանալ եւ արմատանալ մի միայն ազատ պայմաններու մէջ եւ սեփական հայրենիքում», զոր ունէր արդէն եւ զոր պետք է ունենայ ազատագրուած դրութեան մէջ. եւ թէ հայը պետք է «հայ մնայ եւ հայ պահէ իր սերունդը եւ եթէ ինքն ու իր ընկերները չկարենան ստեղծել ազատ հայրենիք ու պետութիւն՝ այդ սրբաւորու տե՛ջը պետք է փոխանցեն իրենց զաւակներուն»:

Աւելի մասնաւորելով՝ Պ. Աղբալեան յատկապէս կանգ կ'առնէ, ինչպէս իր գրութեան վերնագիրը պիտի սպասել տար արդէն, «դաւանա՞նք թէ ազգութիւն» երկրմտարանքի գաղափարին առջեւ: Իր դիտումը կը թուի՝ զգուշացնել՝ դաւանանքը ազգութենէն զերազատ համարելէ ազգային կենսին մէջ. բան մը որ կը համարէ քայքայիչ արարք ազգային միութեան տեսակետով: Իր այս դատումին մէջ իր ակնարկը կ'ուղղուի անշուշտ ոչ թէ հայութեան մայր զանգուածին, որուն իր ազգային եկեղեցին մէջ մնալը արդէն «բաւական է իբր հիմք ազգային աւելի բարձր գիտակցութեան հասնելու եւ գիտակցական զատորոշման՝ օտար զանգուածներից», այլ տարադաւան հայերուն, որոնց համար ապագայացման կամ օտարացման վտանգը աւելի խիթալի է եւ զրեթէ աներկեւան, եթէ իրենց կրօնական պաշտամունքին մէջ հայ լեզուի անխափան կիրարկութեամբ, իրենց առտնին եւ ընկերային կենսանքին մէջ եւս ազգային լեզուի եւ կրթութեան եւ աւանդութեանց պահպանումով եւ ազգային մշակոյթի հոգածութեամբ չչեղոքացնեն զայն:

Ու կը մտածէ թէ այս ամէնը, թէ՛ մայր զանգուածային եւ թէ՛ համազգի միւս հասարակութեանց մէջ կատարուելիք ազգային գիտակցութեան զօրացման եւ խորացման գործը, կը կարօտի կազմակերպուած աշխատանքի:

Կազմակերպուելիք այդ աշխատանքի գործին պարագաներն ու պայմաններն է որ Պ. Վրացեան կ'ուզէ ըմբել վերեւ ակնարկուած իր յօդուածին մէջ, որ «Վեմ»ի տասը կամ յատկապէս այդ տասնին վերջին չորս էջերը կը գրաւէ:

Իր տեսութեամբ, Աղբալեանի «մտածումները», թէն ճիշտ սկզբունքներ, «առաւելապէս տեսական բնոյթ ունին», ա՛յդ իսկ պատճառաւ ինքը հարկաւոր կը դատէ անոնցմէ գործնական եղբակացութիւններ հանել, «ընդհանուր եւ վերացական գաղափարին կենսանք գործօն բովանդակութիւն» տալու համար:

Խոստովանիլ հարկ է թէ առ հասարակ ուղիղ են իր խորհրդածութիւնները եւ ցուցմունքները, երբ, ազգին իր «ուրոյն ամհատականութիւնը» չկորսնցնելու համար թափած կամ կատարած միահամուռ ճիգը մատնանշած տտեն, կը ձգտի ներկայացնել «դրական ու շինարար երեւոյթներ» եւ « բացասական ու քայքայիչ գործօններ»: Բայց մեր խորին համոզումն է թէ Վրացեան կը սխալի մեծապէս, երբ այդ վերջիններուն՝ այսինքն ազգային ընդհանուր միասնականութիւնը «տկարացնող ազդակներ»ուն, ոչ միայն ի գլուխ կը յիշէ դաւանական խտրականութիւնը ազգին մէջ, այլ մանաւանդ խտրական այդ ոգիին արծարծող կը ձգտի ցուցնել հայ եկեղեցականութիւնը:

Ամշուշտ ամէն հոգեւորական, ինչպէս եւ հաւատացեալ, խղճի եւ համոզումի պարտականութիւն ունի ջատագով կանգնելու իր եկեղեցիին դաւանական ըմբռումսին. բայց մեր եկեղեցին, որուն կրօնական լայնախոհութիւնը համրածանօթ է եւ ամվիճելի, ոչ իր պաշտօնանները եւ ոչ հետեւողները չէ քաջալերած բնաւ որ մտածեն թէ արտաքոյ Հայաստանեայց հաւատքին «չիք փրկութիւն»: Մեր վերջին հայրապետներէն մին (Մակար Ա.) է որ պաշտօնական առիթով մը յայտարարած է թէ «Ամէն եկեղեցի իր հաւատքովը կը փրկուի»: Այդպիսի ընթացք մը հակասութիւն պիտի ըլլար եկեղեցիի մը համար, որ իր պաշտամունքին մէջ սա տեսակ խօսք մը ունի. «Ընդ ամենայն տեղիս քրիստոնէութեան, ուր եւ կարդան զամուռ Տեանն սբբութեամբ, Տէր աղօթիւք մոցա եւ բարեխօսութեամբ մեզ ողորմեսցի»: Եւ յետոյ մեր եկեղեցին, սահմանած պարագայից մէջ, կը նզովէ հերեւտիկոսութիւնները եւ հերետիկոսները միայն եւ ոչ թէ այն եկեղեցիներն որոնք դաւանութեան յարած են իրենց մայրենի եկեղեցիէն անջատուած հայերը: Պարզ է ուրեմն թէ տարադաւան ազգակիցներու համդէպ էր երբեմն զգացուած գաղջութիւնը կամ խորշամբը իր խորքին մէջ հետեւանք էր ո՛չ թէ կամ ո՛չ այնքան դաւանական որչափ ազգայնական նկատումներու:

Վէպ չէ եւ ո՛չ ալ առասպել երբ կ'ըսուի թէ ազգային եկեղեցիին ուրացումը ապագայմացման դուռը կը բանայ մեր առջեւ. այդ տխուր նշմարտութիւնն է որ հաստատուած է եւ կը հաստատուի քրիստոնէութեան Ե. դարէն մինչեւ դեռ մեր օրերը: Եւ պատմաբան լինելու հարկ չկայ գիտնալու համար թէ մախ Բիւզանդական եւ ապա Հռովմէական մոլոտանդութիւնը քանի՞ հազար ու բիւր հայեր կորզելով իրենց ազգային եկեղեցւոյն ծոցէն՝ սուրած ընկուրած է զանոնք իսպառ օտարացումի վիհին մէջ: Ու այս աղէխարշ իրականութեան առջեւ է որ ազգային զգացումը ինքզինքին թոյլ տուած էր երբեմն ըսել. «արտաքոյ Հայաստանեայց եկեղեցւոյ չիք Հայութիւն», եթէ, ոչ ամշուշտ իբրեւ նշմարտութեան վճիռ՝ այլ իբրեւ բողոքախառն կսկիծի արդար ձայն մը:

Հիմակ, ա՛յս ձեւով մոյմ իսկ եղած այդ կարգի արտայայտութիւն մը կը հաւատանք թէ ժամանակակից պիտի ըլլար արդարեւ, քանի որ շնորհիւ Միխթարեանց գրական եւ կրթական արդիւնքներուն, որոնք առաջ եւ աւելի մեր պարունակին մէջ պտղաբերուած են, ի վերջոյ բուն կաթոլիկ հայութեան մէջ եւս սկսաւ արթննալ ազգային ոգին, ա՛լ աւելի հրահրուած ամտարակոյս ամբողջ ազգին մէջ ժամանակին հետ եւ պարագաներէ արծարծուած հայրենասիրութենէն, բայց դարձեալ ճիշդ չենք գտներ ատոր համար բոլորովին թեթեւցած խղճատանքով մայիլ հարցին վրայ եւ ազգապահպանման տեսակէտով Հայաստանեայց եկեղեցիին դիրքը եւ իրմէ սպասուած դերը նուազեցնել իջեցնել տարադաւան միւս հայ եկեղեցիներու (եւ ոչ թէ «յարամուտանութեանց») դիրքին եւ դերին:

Ինչ որ Հայ եկեղեցին ցարդ կատարած է Ազգին կեանքին մէջ իբրեւ ազգային գործ եւ վստահ ենք թէ պիտի կարենայ տակաւին կատարել՝ պահանջքն է իր հոգւոյն: Կրնա՞նք արդեօք միեւնոյն բանը նոյնքան յստակատեսութեամբ ըսել միւսներուն համար եւս, երբ գիտենք թէ այս երկու եկեղեցիներն ալ, կաթոլիկն ու բողոքականը միանգամայն, իբրեւ կրօնական հաստատութիւններ, իրենց ներշնչումը կը ստանան ուրիշ ոգիէ մը, որ, ինչ որ ալ ըսենք, խոժոռ կը մայի մերիցին: Մասնաւորելով հոս մեր խօսքը կաթոլիկութեան համար, չենք կրնար հոս չիշխել արտակարգօրէն ամիրաւ եւ ամբամաւոր այն ճիգը գորկ'ընէ ան շարունակ իր մարդոսութեան ծուղակն ինկած տկար ժողովուրդները ապագագայմացնելու համար. այդպիսիներուն համդէպ իր առաջին գործն է սրբել ջնջել անոնց ցեղական ամուռը եւ ամգոյ ազգութեան մը պիտակին տակ ազգայնապէս կորսնցնել զանոնք: Պատերազմէն ոչ շատ առաջ, Գամիքի եւ Կիլիկիոյ միջասահման երկրամասին մէջ քիչ չէին ուղղակի լատիմ միսոնարներու ձեռքերով կաթոլիկացուած այն գծախտ հայերը, որոնց շատ տեսնուած էր նոյն իսկ "Հայ"-կաթոլիկ ամուռը, պարզապէս "Լատիմ" կոչելով

ազգայնապետ իսպառ փնացնելու համար ամոնց ցեղական ինքնութիւնը: Այդպիսի եղկելի-
ներու խմբակ մըն ալ ահա հոս իսկ մեր աչքին առջեւ, կրօնի ամուճով լարուած չարաշահ
ուսուցանողներու մէջ ցանցնուած: Ու միմչ ազգային ծեսի եւ լեզուի ազատութեան կաթուղիկ
սկզբունքները կը կոխտուուին այսպէս հայ կեանքին մէջ մոյմ ինքն կաթուղիկ եկեղեցիին
կողմէ, հայ կաթուղիկ եկեղեցիին իշխանութիւնը, իր պատրիարք-կաթողիկոսութեամբ, իր
առաջնորդներովը, միաբանութիւններովը եւ մտաւորականներովը չի կրնար բողոք բարձ-
րացնել եւ թուրք կանգնիլ հոգեւոր կեանքի մէջ գործուած ազգայնական վանտալութեանց
դէմ, հասկցնելու համար ուր որ պետք է որ եթէ խղճի (?) գործ է իր եկեղեցին ու
դաւանութիւնը լքելը, գերազանցապէս անխղճութեան արարք է՝ մարդու մը իր արիւնն ու
ազգը ուրանալ բռնադատելը:

Չենք կրնար ըսել թէ ո՞րչափ տրամաբանական պիտի ըլլար իր ազգայնական պարտա-
կանութեանց հանդէպ այնքան չէզոք կրաւորականութիւն պահող Մարմինի մը գիծին վրայ
դնել Հայաստանեայց եկեղեցին, որունմ՝ մեզի համար մեծագոյն փառքը եւ այլոց համար
մեծագոյն մեղքը իր ազգապահպանութիւնն է եղած:

Ըսե՛նք տակաւին թէ մեզի համար ցաւազին ամակնկալ մը եղաւ տեսնել որ Վրացեանի
մեամ միտք մը իր այս յօդուածին մէջ թոյլ տուած է իր գրչին այնքան անարգիչ
ակնարկութիւններ գործածել նախ հայ եկեղեցականութեան կարեւոր մէկ մասին ներկայի
մտաւորական ու ուստեսական թշուառ վիճակին համար, զոր սակայն աւելի արդար պիտի
ըլլար բացատրել իբրեւ հետեւանք պատմական դժբախտ հանգամանքներու եւ մեր եկեղեցա-
կան իրաւակարգին մէջ մուտ գործած չափազանց ժողովրդավարական սկզբունքներու. եւ
յետոյ Բարիզի Հոգեւոր Հովիւին եւ Հայ եկեղեցւոյ Հոգաբարձութեան նկատմամբ, որոնց
առաջինը իր «ղարիպ տէրտէր»ի օրերէն միմչեւ եպիսկոպոսական կարգի այժմեան ֆիզիզա-
պէս փլատակ ծերութեան մէջ նշմարտապէս բարի հոգւով եւ գործօն մուխուրով արդիւ-
նաւորած է միշտ իր ազգային եւ կրօնական կոչումը իր կարողութեանց սահմանին մէջ,
եւ երկրորդը՝ մենք գիտենք թէ ի՞նչպէս ըրած է եւ կ'ընէ իր բովանդակ կարելին երկ-
րին տեղական պայմաններուն եւ պետական օրէնքներուն թոյլտուութեան չափով պահպանե-
լու կամ երկարածգելու համար գաղթական հայութեան ազգային կեանքն ու ինքնութիւնը
այդ մեծ ուստանին եւ անոր շրջակայից մէջ:

Որովհետեւ Պ. Վրացեան մերոնց մասին այս նկատողութիւնները կ'ընէ միշտ դէմ-
յամդիմանութեամբ հայ կաթուղիկ կղերին, մենք թոյլ կուտանք մեզի՝ հիմնուելով մեր
գաւառական եւ այլ պաշտօնավարութեանց երկար փորձառութեան վրայ՝ դիտել տալու
անկեղծօրէն թէ պահարակուած այդ «խեղճ» հայ կղերը թէ՛ հոգեւոր կեանքի եւ թէ՛
ազգապահպանութեան տեսակէտով մամաւանդ հայկական կամ հայաբնակ վայրերու մէջ շատ
աւելի գործ կը կատարէր քան միւսները, թէեւ ասոնցմէ ոմանք իրենց գրպանին մէջ
ունէին աստուածաբանական վկայականներ եւ ուրիշներ գրական ու գիտական տիտղոսներով
եւ յաճախ օտար լեզուներու ուսմամբ նոխացած: Սերաստիոյ շրջանին մէջ միակ գուտ
կաթուղիկ, մեծագոյն եւ հարուստ հայ գիւղն էր Բրգմիկ, Վարուժանի ծննդավայրը, ուր
կային բազմաթիւ վարդապետներ եւ մայրապետ քոյրեր հաստատութիւններով միասին. բայց,
իմչպէս բանաստեղծն ինքն իսկ փոստալով կ'ըսէր յաճախ, ան «շատ հեռի էր այդ գիւ-
ղերուն մէջ որեւէ կերպով առաջիններէն ըլլալէ»: Իրերու վիճակը յոռեգոյն էր բուն
քաղաքին, Սերաստիոյ մէջ, իմչպէս եւ ի Թոքատ, Մարգուան եւ Ամասիա եւ այլուր, ուր
Հայ-կաթուղիկ արքեպիսկոպոսներ եւ եպիսկոպոսականներ իրենց ամբողջ կղերովը կա՛մ
լատին հոգեւորականներուն մեծարանքի սպասարկութիւն կ'ընէին, կա՛մ անոնց դպրոցնե-
րուն համար հայ աշակերտներ գտնելու հոգերով աւելի կը տաղտապէին: Դրութիւնը մոյմ
էր մաւե Պարտիզակի մէջ. եկեղեցւոյ, դպրոցի, մայրապետանոցի եւայլն եւ մեծածախս
միտումներուն միակ արդիւնք եղաւ այդ գիւղէն ապագայ քանի մը մեծարժէք Մխիթարեան-
ներ հանելը՝ պիտի ըսէինք, եթէ անոնց ամենէն կարեւորները, Հ. Թորոսեան եւ Հ.
Հացունի, աւելի կամուխ մտած չըլլային Ս. Ղազար, ու եթէ Հ. Արսէն Ղազիկեան ուղ-
ղակի ազգային վարժարանէն փոխադրուած չըլլար հոն:

Այս այսպէս լինելով ըստ մեզ, չենք գիտեր թէ ի՞նչ հրաշք տեղի ունեցած է
Բարիզի մէջ այդ տեսակէտով՝ Պ. Վրացեանի վրայ այնքան տպաւորիչ ազդեցութիւն մը
գործած ըլլալու համար ի նպաստ հայ-կաթուղիկ կղերին եւ ընդդէմ մերոնց: Եթէ կ'ակ-
նարկուի Մխիթարեանց կողմէ Սեվրի մէջ վերաբացուած Մուրատեան վարժարանին, աւելորդ
թող չնկատուի զգացնել թէ այդ գեղեցիկ ձեռնարկը, իմչպէս եւ Վեներտիոյ եւ Պոլսոյ

Գատը գիւղի եւ Բամկալթիի մէջ իր համամամուտները եւ, չափով մըմ ալ, պատերազմէմ առաջ Տրպալիզոնի եւ կարծեմ Մուշի մէջ եւս դեռ գոյութիւն ունեցող դպրոցները, ամէնքմ ալ ծնունդ էին եւ եմ մեծ Սեբաստացիէմ երկմուած բոլորովիմ տարբեր հոգիի մը, որում երկար ատեն ամբողջումակ եւ դեռ միմշեւ երէկ մոյմ իսկ մերհակ մՅաց իր եկեղեցական եւ ազգայիմ ուղղութեամբը Սազըզ-Աղաճի՝ այսիմքմ իր գոյութիւնը ամեմէմ աւելի Հասունով շեշտուած պատրիարքարամէմ ստացող հոգեւորականներու այմ գործարա- մատրութիւնը գո՛ր՝ ամէմէմ աւելի՝ «Հայ-կաթուիկ կղեր» ըմթացիկ կոչումիմ տակ մնացած է Ազգիմ հասարակաց զգացումը: Ու մեմք թոյլ կուտամք մեզի տակաւիմ մկատե- լու թէ Բերայի «Ս. Գրիգոր Լուսաւորիչ» կրթարամմ իսկ, զոր տեսած եմք Վարուժանի տեսչութեամ ատեն, հակառակ ըստ երեւոյթիմ այդ պատրիարքարամիմ ենթարկեալ ըլլալում, էապէս տարբեր մկարագիր ումէր, իբրեւ վերամորոգեալ վերջամացութիւնը ամմոռամալի «Համազգայիմ»իմ, որում մէջ ապրած Պէշիկթաշլեանի շումշը կարելի չէր ամշուշտ մէկ ամգամէմ ցամբեցմել:

Այս ամէմը ըսելով, մեմք դիտում չումիմք բմաւ ուրամալու հայ արիւնը եւ հայ հոգիմ ոչ հայ-կաթուիկ կղերիմ եւ ոչ իր հասարակութեամ, այլ մատմամշելու իրակա- մութիւն մը միայմ, ազգայմականութեամ գաղջութիւնը, որ կը խորհիմք թէ ամէմ բամէ աւելի հետեւամքմ է Հոովմէակամ ապագայմացմող, եթէ կ՛ուզէք՝ գերագայմակամ ոգւոյմ որ արդարեւ գործած է իրեմց մէջ, եւ որում դիմակալելը սակայմ ամտեղիտալի հարկմ է այլեւ ժամամակիմ, եւ պահամջը, մերկայիս մամաւանդ, ազգայիմ առողջ գիտակցութեամ: Մեր իղձմ ու մաղթամքմ է ամկեղծօրէմ որ այդ վիմակը ամցեալիմ պատկամող երեւոյթ մը լիմի յետ այսու, ու, տոգորուած Մխիթարեամց ոգւով, Հայ-կաթուիկ կղերը ջամադիր լիմիմ, իրեմց բաժիմիմ մէջ, ազգապահպամմամ գործիմ:

Այդ գործը որ մեր բաժիմիմ՝ այսիմքմ ազգիմ մայր եւ մեծագոյմ զամգուածիմ մէջ եւս ամտարակոյս մոր պէտքերու համեմատ կը կարօտի կազմակերպակամ առաւելագոյմ աշխատամքի, իմչպէս ցարդ՝ այսուհետեւ եւս կրմայ կատարուիլ յաջողութեամբ, եթէ լուրջ մտադրութեամբ մօտեմամք իրեմ եւ ըմտրեմք իրեմ համար մպատակայարմար միջոց- մերը:

Ու հոս, ակամայ բայց հարկագրեալ շեղումէ մը վերջ կը հասմիմք անհ բում մեր ըսելիքիմ:— Այդ միջոցները մէկէ շատ աւելի եմ ամշուշտ, բայց, մեր ամխախտ համո- գումով, ամոմցմէ առաջիմն ու կարեւորագոյմն է եկեղեցիմ, Հայ եկեղեցիմ: Հակառակիմ մտածումը ամխորհուրդ եւ ամարդար բամ մը պիտի ըլլար միամգամայմ: Ամխորհուրդ, որովհետեւ, Սփիւռքիմ համար մասմաւորելով մեր խօսքը, Ազգիմ մերկայ ամհայրեմիք եւ ամպետակամ վիմակիմ մէջ, թէ՛ իրապէս եւ թէ՛ իրաւապէս ոչ մէկ ուրիշ ոյժի մը շուրջը պիտի կարելի ըլլար խմբել ազգիմ կեամքը, երբ օրը օրիմ աւելի կը տեսեմք թէ ամէմ երկրի մէջ քաղաքակամ հայեացքը ի՛մչ ուղղութիւն կը ստամայ փոքրամասնութեամց իմք- մութեամ հարցիմ վերաբերմամբ. եւ ամարդար՝ որովհետեւ վերջապէս խղճի եւ իրաւումքի դեմ է Ազգը բաժնել ամջատել իր եկեղեցիէմ, որ ամոր դայեակմ ու ծնո՛ղը մոյմ իսկ եղած է, բամի որ ի՛մք ամոր մէջ կազմած է ազգայիմ գոյութեամ եւ կոչումիմ գիտակ- ցութիւնը, առամց որում ժողովուրդ մը չի կրմար ազգ դառմալ եւ տեր մմալ իր ազգայիմ զգացումիմ:

Աղբալեամի մկատողութիւնը թէ «եկեղեցիմ ազգայմութեամ կրօնակամ արտայայտու- թիւնն է»՝ ոչ մէկ ուրիշ եկեղեցիի համար այմքամ միշդ է որքամ Հայաստանայց եկե- ղեցույ համար: Ոչ թէ «չեմք ուզում», իմչպէս կ՛ըսէ Վրացեամ, այլ "չեմք կրմար" «ուրամալ բմաւ Հայոց եկեղեցու կատարած դերը մեր ամցեալ պատմութեամ ըմթացքում: Հայոց եկեղեցիմ եղաւ Հայութեամ պահպամմամ զլիաւոր ազդակմերէմ մէկը, մամաւանդ այդ մոայլ ժամամակներում, երբ ազգայիմ-պետակամ գործօմը վերացուած էր: Նոյմ այդ եկե- ղեցիմ ստեղծեց հարուստ ազգայիմ մշակոյթ՝ իր մէջ խտացմելով հայկակամ համեարի ստեղծագործակամ թափը»:

Այո, բայց ըմդումիլ հարկ է թէ միայմ հեռաւոր ամցեալիմ մէջ չէ որ Հայ եկեղե- ցիմ կատարեց այդ դերը: Միմչեւ մեծ պատերազմիմ մախըմթաց օրը ամիկա իր այդ դերիմ մէջ էր. հայկակամ եւ հայաբմակ գաւառներու հայութիւնը ամոր շուրջը եւ շումշիմ տակ միշտ պահեց իր ազգայիմ կեամքը: Տամկաստամի Հայութիւնը 1860ակամ շրջամի իր վերածմութիւնը ամոր հովամիիմ տակ երկմեց, որովհետեւ Սահմամադրութեամ հիմմադիր-

ներում խմբակը իմաստութիւնը ունեցաւ հասկնալու թէ ուրիշ կերպով չէր կրնար ըլլալ ազգապահպանութեան գործը: Անոր մէկ հնոցէն, հայկական վանքէ մըն էր վերջապէս որ մեծ Սերաստացիմ տարաւ կամթող մը՝ Երոպայի մէջ վառելու համար իր փարոսը: Թիֆլիսի Ներսէսեանէն եւ Էջմիածնի ճեմարանէն միմչեւ Կ. Պոլսոյ Կեդրոնականը եւ Պերպլեանը, որոնց մէջ բրձուցեան վերջին դարու հայ կեանքի մեծ արժէքները, Արտուէն, Վարազն եւ Հայաստանի միւս վանքերէն միմչեւ Արմաշ, չյիշելով դեռ Կովկասիմները, որոնց ամէնում մէջ կայծեր կային միշտ Սիւնեաց Վարդապետանոցի հիմ կրակետներէն, ամէն տեղ, ազգային-կրօնական խտաւը այսինքն Հայաստանեայց Եկեղեցւոյ մտածումն ու սերն էր որ ոգեւորեց սիրտերն ու միտքերը, ազգային կեանքը մշտնջենաւորելու համար:

Այսօր ալ, այս աւելի քան երբեք «մռայլ ժամանակներում», երբ ազգային-պետական գործօնը գոյութիւն չունի գէթ Սփիւռքի մէջ, միայն Եկեղեցիին հովանիին տակ կրնայ իրականաւ ազգային իշխանութեան մը գաղափարը: Կերպապետութեան վրայ չէ՛ երբեք որ կը խորհիմք. մեր ժողովուրդը բարեբախտաբար ընդունակ չէ, չէ եղած եւ պէտք չէ լինի այդպիսի վարչութեան մը. բայց չենք կրնար ըմբռնել ման Պ. Վրացեանի մատմամշած «բացարձակապէս աշխարհիկ», այսինքն կրօնական տարրը դուրս մետուած (կամ այլմերժօրէն իր դաւանական եւ ծիսական պարտականութեանց մէջ արգելափակուած) վարչութիւն մը, գոր ո՛չ արտաքին պայմանները պիտի թոյլատրեն եւ ո՛չ ժողովուրդին ինչընը ընդունի: Իրաց գոյավիճակը պէտք է պահուի այնպէս իմչպէս էր ցարդ, սկզբունքին մէջ մոյմ, բայց մամրամասնութեանց մէջ մորոգեալ, այսինքն մոր պէտքերում պատշանցեուած մոր կերպերով. Ազգային Եկեղեցւոյ դրօշին ներքեւ: Համագգի միւս հասարակութիւններն ալ կրնան մոյմ կերպը իրագործել, զուգըմթացապէս կամ մամողաբար, եթէ կը համին, բայց միշտ իրենց Եկեղեցիներում միջոցաւ, ցորչափ կրնան այդ Եկեղեցիները պահել իրապէս հայ:

Ամենրելի սխալ մը պիտի ըլլար վերջոտնել կամ ամաւազել Հայաստանեայց Եկեղեցին իր ցարդ ունեցած դերէն ու դիրքէն. ամոր հետ կապը «բաւական է իբրեւ հիմք ազգային աւելի բարձր գիտակցութեան հասնելու եւ գիտակցական զատորոշման համար՝ օտար զանգուածներին», կրկնելով Պ. Աղբալեանի վերեւ յիշուած դատումը:

Տանկացուած ազգային պետութիւն մը ունեցած ատենմիս միայն արդարութիւն պիտի ըլլար թերեւս խորհիլ ուրիշ ուղղութեան մը վրայ: Բայց մենք կը մտածենք միշտ թէ մոյմ իսկ այդ պարագային ազգին համար անվմաս պիտի չըլլար բոլորովին ժխտական կեցուածք ունեմալ Ազգային Եկեղեցիին համդէպ: Այդ տեսակտով իմաստութիւնը չպակսեցաւ բնաւ Պալքանեան Ռորակազմ պետութիւններում - յունականին, պուլկարականին, ռումանականին եւ սերպականին - որոնք շարունակեցին իրենց Ազգային Եկեղեցիները, որոնց միջոցաւ էր որ ժողովուրդը երկար ատեն պահեր էր իր ազգային գոյութիւնը՝ գերութեան շրջաններում: Պարագան աւելի կամ մուազ չափով կամ ձեւով մոյմն է երոպական աւելի հիմ եւ մեծ պետութիւններում, ամզդիականին, ֆրանսականին, պելնիգականին, իտալականին եւ դեռ միմչեւ երէկ ռուսականին, գերմանականին, աւստրիականին եւ սպանիականին համար, որոնցմէ ոմանք, հակառակ Եկեղեցւոյ հետ իրենց պաշտօնական կապը իզած ըլլալուն, չդադրեցան բնաւ մախամեմարութեան զգացում տածելէ եւ վերաբերմունք ցուցնելէ իրենց երբեմնի ազգային եւ այժմ ժողովուրդին մեծամասնութեան յարած Եկեղեցիին ձկատմամբ:

Պ. Վրացեանի կողմէ իր Եկեղեցիին մասին յայտնուած այս մտայնութիւնը մոր չէ սակայն: Համզուցեանք այդ մասին, երբ վերջերս կարդացիմք «Արեւ»ի մէջ արտասպում իր մէկ գրումքը, ուր կը պատմէր տարիներ առաջ տուած իր մէկ այցելութիւնը Լեհաստանի Հայոց: Ատնցմէ խումբ մը երիտասարդներ, ազատագրուած Հայաստանի մասին իրենց հաղորդուած տեղեկութիւններէն խանդավառ, երբ ի մէջ այլ խօսքերու կ'ըսեն թէ իրենց համար թերեւս լաւագոյն պիտի ըլլար Մայրենի Եկեղեցիին գիրկը դառնալ՝ իրենց հայութիւնը կատարեալ ըլլալու համար, ինքը, այդ պայմաններում մէջ եւ այսպիսի կամ այնպիսի տպաւորութիւններով կատարուած արտայայտութիւն մը փոխանակ լուռ ժպիտով մը միայն դիմաւորելու, կը պատասխանէ սակայն. «Փոյք չէ, կաթոլիկ եղած լինելը արգելք մը չէ այդ բանին». այսպիսի խօսք մը պիտի կարենար թերեւս տանելի ըլլալ որնէ ուրիշ տեղ կամ պարագայի մէջ, բայց ոչ հոմ՝ ուր սքանչելի զաղութ մը չարաշար կորսուեցաւ Ազգին համար, միայն եւ մի միայն կաթոլիկութիւնը ընդունած լինելու հետե-

լանքով: Իր ազգին պատմութեան եւ կեանքի քաջահմուտ խորհող մը եւ գործիչ մը պէտք չէ՞ր արդեօք որ խմայէր այդպիսի պատրանք մը՝ իրենց ազգային քնած զգացումին մէջ յանկարծ արթնցած այդ տղոց, որոնք բերես գիտէին ալ թէ ի՞նչ տխուր եւ գարշ պայմաններու մէջ իրենց մայրիք բռնադատուէր էին ուրամալու իրենց Մայրենի եկեղեցին:

Յառաջ բերիմք հոս այս մամբաղէպը, ըսելու համար պարզապէս թէ Հայ եկեղեցւոյ վերաբերմամբ սխալ կարծիքի մը իր մտածողութեան մէջ վաղուց ծալք կազմած ըլլալուն համար է որ Պ. Վրացեան չէ յաջողած Պ. Աղբալեանի «առաւելապէս տեսական բնոյթ» ունեցող վերլուծական դատումներէն «գործնական եզրակացութիւններ հանել»։ մինչ եթէ լաւ միտ դներ Հայ եկեղեցւոյ մասին անոր այնքան զեղեցիկ եւ նշգրիտ կերպով յայտնակող մը մը զոյգ մը մկատողութիւններուն, պիտի յամզէր մեր եզրակացութեան. այսինքն Հայ եկեղեցիին չմերժել պատմականօրէն եւ տրամաբանօրէն իրեն վիճակուած դերն ու դիրքը ներկայ Հայութեան ազգապահպանման գործին մէջ:

Այս սկզբունքը իբրեւ կեդրոնական կէտ անգամ մը ընդունելէ՝ այսինքն իբրեւ կրօնական կամ եկեղեցական Հասարակութիւն միայն ապրիլ կարենալմիս հասկնալէ վերջ, դժուար չըլլար նշդել գործին կազմակերպական մամբամասնութիւնները, ի մկատի ունեցնելով ազգային ոգիին պահպանութեան եւ բարգաւաճման պահանջը եւ տեղական պետական օրէնքներուն ըստ կարելւոյն պատշաճելու հարկը:

Եկեղեցի, դպրոց, ազգ, բարեսիրական կեանք, ազգային մշակոյթ՝ սեպական լսարանով, Հրատարակչականով, բատրոնով, եւայլն. ասոնք պէտք է ըլլան ազգապահպանման միջոցները Սփիւռքի մէջ, ինչպէս Պ. Թէրէեան շատ լաւ ներկայացուցած էր «Արեւ»ի մէջ իր ուշագրաւ խմբագրականներով: Պահել ինչ որ ունէինք ցարդ, եղածը նորոգելով եւ աւելի զարգացնելով զայն նոր միջոցներով եւ կերպերով, իսկ ինչ որ չունէինք ցարդ, բայց զորս ունենալը անհրաժեշտ է՝ ջանալ ձեռք բերել եւ աւելցնել եղածին վրայ: Ազգային իշխանութեան ամէն շրջանակ, իր եղած երկրին մէջ, պարտի ընել ամէն ջանք նախ համերաշխութեան եւ սիրոյ մթնոլորտ պատրաստելու եւ յետոյ լծուելու համար գործի: Եզրիտահայութիւնը կրնայ այս մասին օրինակ հանդիսանալ ամբողջ Սփիւռքին. չեն պակսիր իրեն՝ ո՛չ խորհող մարդիկ, ո՛չ նիւթական միջոցներ, ո՛չ բարիկամեցողութիւն եւ ո՛չ ուրիշ դիրքութիւններ:

Ընել այս ամէնը՝ անհրաժեշտ է որպէս զի Հայութիւնը, իբրեւ ինքնուրոյն ժողովուրդ եւ ազգ, չկորսուի օտարութեան մէջ, ու չբաժնուի բնաւ իր բնիկ հայրենիքին զաղափարէն, որ իր իտեալը պէտք է ըլլայ:

Սփիւռքի Հայութիւնը պէտք է վարժեցնել ինքզինքը պանդուխտ մկատելու ո՛ր որ ալ եւ ի՞նչ պայմաններու մէջ ալ որ ապրի: Չկորսուելու համար առաջին անհրաժեշտ զգացումն է ասիկա: Աստուածաշունչին մէջ սրտագրաւ կէտ մը կայ այս զգացումը ներկայացնող: Մովսէս, Իսրայէլի մեծ առաջնորդը եւ վերանորոգիչը, որչափ կրօնական՝ նոյնքան եւ քաղաքական գործիչ, իր ժողովուրդը դէպի իր մայրենաց կամ Աւետեաց երկիրը առաջնորդած ատեն, առաջին քայլափոխին, երբ իր անդրանիկ գաւակը ունեցաւ, "Գերսամ" (= Պանդուխտ) կոչեց զայն. իր միտքն էր հասկցնել ժողովուրդին թէ հայրենիքին յոյսը չբառամեցնելու համար իր հոգւոյն մէջ՝ պէտք է գիտնար ու յիշէր միշտ թէ պանդուխտ է ինքը իր գտնուած երկրին մէջ:

Այս պատկերը մեզի՛ ալ պէտք է խօսի:

Թ. Ե. Գ.

Ծանօթութիւն.

Սիւնի 1939 Փետրուարի քիւիմ մէջ տպուած այս խմբագրականը հոգելոյս Թորոնթ Պատրիարք Գուշակեանի վերջին ձայնն էր, նոյն ամսուն 10ին իր անակնկալ վախճանումէն առաջ տպարան յանձնուած: Յիսուն տարիներ յետոյ, մեր օրերու ազգային եւ եկեղեցական շարժումներու պատկերին շրջանակէն ներս այդ խօսքը իր այժմեական թելադրանքը ունի: Արգարեւ "Այդ պատկերը մեզի՛ ալ պէտք է խօսի":

Խմբ.